

ԱՍԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Համուր թիւ 14



Անապահութիւն



ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ



Եղանակագիր



Չափութիւն



Կրկնականութիւն



Ջամուռութիւն



Մասե. Խ. Բարեկար



Կրպակիւն



Բառապահութիւն
Վարչապահութիւն

796

5 - 81

Յանձնագրութիւն

Մասնագրութիւն

Հայագրավածութիւն



Վարդիւն

02 NOV 2010

196

5-81

ՀԱՅՐԵՍԹ

ԻՆՉՊԵՍ ԿԸ ՓՈՐՁԵՆ


ՄԱԳԻՑԻ



16 APR 2013

8808

22588



ԵՎԵՐԵՍԹ

ԻՆՉՈՒՄ ԿԸ ՓՈՐՁԵՆ ՄԱԳԼՑԻ

Հնդկաստանի հիւսիսային առհմաններուն
վրայ կը գտնուի հակայական, երկնասլոց
լիաներու չարք մը, որոնք իրենց մշանջենա-
պէս ձիւնազատ գագաթները ամպերէն ալ
վեր բռնած՝ կը տիրմն ասիական ցամացա-
մասին:

Այս լիաները կը կազմին հարստային ե-
ղերքը Թիոլէթ կոչուած բարձրաւանդամին,
որ կերպնական Ասիօց բարձրագոյն տարա-
ծութիւնը կը կազմէ ու ոմանց կոզմէ կը
կոչուի «Աշխարհի տանիքը» և որուն ոմիշ-
հացած վայրը ծավէն 12,000 սաք բարձրու-
թիւն ունի. Թիոլէթի մասին կը պատմուին

11054-54 (2327-55)

շատ մը սննաւառալի բաներ, անոր «Արդիւկ-
եալ երկիր» անունն ալ կուտան բոցց ա-
սոնց մասին պիտի խօսինք ուրիշ առթիւզ:

Հիմայ հասկցաք անշուշտ թէ ո՞ր լու-
ներու մասին է որ պիտի լսենք, և արգէն
ձեղմէ շատեր, որմնք իրենց աշխարհագրու-
թեան դասերուն սորված բաները չեն մառ-
ցուծ (և այսպիսի բաները մոռնաւ խիստ այ-
պահելի բան մըն է), պիտի կրնան ըսել թէ
ոյս լեռները կը ճանչցուին Հիմարայս լու-
ներ անունով, ինչ ո՞ր կը նշանակէ «Զիւնեա-
րու բնակավայրը»:

Հիմարոյս լեռները կը կողմին 1500
մլոն երկարութեամբ շղթայ մը և կը բայ-
նուին երկուքի — Արեւելուն և Արեւմտեան
շղթաներ անունով:

Արեւելուն բաժնին մէջ կը գտնուի
աշխարհիս բարձրագոյն լեռը — Եվէրէսթ —
որ անգլիացիի մը մնունը կը կրէ, ի պո-
տիւ համանուն անգլիացի անգամալի մը,
որուն հնգկական կաւալարութեան երկրա-
քնական բաժինի քննչութեան օրով առա-
ջին անգամ՝ քննուեցաւ այս լեռը:

Եվէրէսթի ձիւնապանկ գագոթը 29,000
սոք բարձրութիւն ունի — Մեծ Արարատի
բարձրութեան գրեթէ կրկինը:

* * *

Մարդիկ զարմանալի հախասիրութիւն-

ներ ունինա: Եւ ո՞րքան անկարելի է իրարու-
յալ և նման երկու անձեր գանել նոյնքան
շանկարելի է նաեւ գանել երկու անհատ, ո-
րոնք նոյն բանը, նոյն նպաստակառ, և նոյն
չափավ սիրեն և նետամտին անորու ինչ որ
առկայն առհատարակ կ'ունենայ ամէն ան-
հատ, և այս պիտի հետաքրքրէ ձեզ, նետեւ-
մարն է.

Մհնք ի բնէ վնասովներ ձնած ենք:
Մարդ իր ծնած օրէն մինչեւ մահ բաներ մը
կը վնասէն ծատ անգամ ինքն ալ չի դիտեր
թէ ինչ կ'ուզէ գտնելը Սակացն ուրիշներէն
անելի բան մը գտնել և ունենալ, ուրիշնեւ-
րուն չգտած մէկ բանը գտնել ու դիտնալ,
ուրիշներու չգտած մէկ բանը գտնել ու
անենել, անա մեր ամենուն ալ շտա անգամ
անգիտակցաբար սուսչագրած նպաստակը: Եւ
մարդիկ ո՞րքան իրենց նախնական պէտքէրը
ապրէն հոգացուած գտնեն և ո՞րքան կրթուին
այդքան կը սասակունայ, այդքան կ'աղնուա-
նայ այս նոր բաներ վնասէն գտնել, ուն-
ելու փափաքը:

Եւ չպիտի զարմանաթք լսելով թէ՝ ան-
արջապէս որ մարդիկ լսեցին աշխարհիս այս
բարձրագոյն լեռնե, Եվէրէսթի մասին, գըտ-
նուեցան շատ մը մարդիկ որոնք բուռն
վասփաքն ունեցան բարձրանալ անոր վը-
րան և հման, այդ անմասոյց բարձրութենէն

գիտելով՝ աեւնել այդ բաները, որոնք տամակաւին ոչ մէկ մանկանացուի կողմէ աեւնուած՝ հոն պիտի պարզուէին իրենց տէքերուն առջեւ:

Դժուարութիւնները բազմաթիւ էին: Եվէրէսթ կը գանուի Թիակէթեան հողամասին վրայ, երկիր մը ուր շատանց արդիլուած է օտարականներու մոււաքը երկար ասեն բոլոր աննոք որոնք առանց Թիակէթի քահանայապետ-արքային հրամանին կը համարձակէին այդ երկիրը մտնել անխնայ կը մեռցուէին: Ասկից զոտ բոլորովին աններելի էր ուեէ օտարականի մը համար մօտենալ Եվէրէսթին, որտիհետեւ այդ թիակէթցիներուն համար սուրբ լու մըն է:

Եվէրէսթ լեռը Թիակէթցիներուն կողմէ կը կոչուի Զօմօ-լընկիա, որ կը նշանակէ լեռներու մայր աստուածը: Արդ հասկանալի է թէ ինչու այդքան երկար տորիներ անկարելի եղաւ Թիակէթի Տալայ-լամայէն (քահանայապետ-թագուառ) արտօնութիւն սուսնու Թիակէթ մոււաք գործելով Եվէրէսթի գոգութը բարձրանալու փորձ մը ընելու համար:

Աւելի դիւրին գոյրծ մը չէր նոյն ինքն լեռը բարձրանալը: Այդ բարձրութեան վըրայ օդը անքան կը նօսրանայ որ անկարելի կը գտունայ բնական միջոցներով բարձ-

րաննու վեր: Մարտափելիօրէն ցուրտ և սորճալի հովեր կը վիշնա Մագլցողներուն գէմփերը չնշառութեան գժուարութենէն կառկարմիր կը կարին, և յաճախկի գլխուալույս ուձենալէ զատ վերան հիւանդութիւն կոչուած անունի ախտի մըն աւ ենթակայ Վ'ըլլոն այդ բարձրութեանց վրայ (*): Մըրքերնին պէտք եղածին չոփ արսոգ չ'աշխատիր, և զիշերնեկը, այդ բարձրութեան վրայ անկարելի կ'ըլլոյ քնանալ և կ'ազգութուիլ:

Բոլոր այս գժուարութիւնները, սուկայն, աւելի և աւելի հետաքրքրութիւն արթնցուցին այս լեռը բարձրանալ փափառկաններուն մօտ, և գանուեցան մօրդիկ, ուրոնք անկարելին փորձելու աենջէն մըսնուած երեք մեծ փորձեր ըրին Եվէրէսթի գոգութը բարձրանալու համար, երբ վերջապէտ 1920ին կարելի եղաւ Տալայ-լամայի արտօնութիւնը ձեռք ձեռլ:

Հետաքրքրութիւնը այնքան մեծ էր որ Անդլոյ Սրբայական Աշխարհոգրական քնակերութիւնը և Ալվեան լընկերակցութիւնը իրենց կարելի ամէն միջոցները ի սպագրին այս յանդուգին լեռնագնացներու սուսնու ջին խումբին, ու սասնք 1921ին համբաւ:

(*) Որմէ բռնուեցաւ Լինչի հօրեղօրորդին իր Աւարաս վերելի ատեն, ինչպէս կարգացինք մեր քիւ 43, «Լինչի Աւարասի վերելիր» հատուին մէջ:

երան գէպի Հնդկաստան:

Երան ստորաը համելու համար հարկ եղաւ երկար և յոդնեցուցիչ ճամբարդութիւն մը ընկել Արևելեան Հիմարայաներու բարձրագիր լեռանցքներէն դէպի Թիգէթեան բարձրաւանդակը, ծովի մակերեսէն 13,000 սովք բարձր:

Յաջորդ աշխատութիւնը եղաւ, լեռնէն վար կախուղ սառնակոյակու վրայ ճամբար մը գանել Երկարաստեւ վիճակութիւններէ յեսոյ յարմարագոյն ճամբան նկասաւեցաւ դիրք մը ուր տարիներու հուշթիւն ունեցող հակացական սառնակոյա մը կը լեցնէր սահբողջ լեռնաձորը:

Մէկ երկու մազլցողներ հոն, այդ անծուանօթ և վտանգաւոր ճամբով, կեանքերնին ամէն վայրկեան վասնդի հնդարկելով յաջողեցան լեռն իվեր մազլցիլ և հասան 23,000 սովք բարձրութեան մը: Այս մեծ յաջորդութիւն մըն էր, և անաստակոյս ոււելի և ոււելի վեր բարձրանալու ճիգեր պիտի չափականին, եթէ օգերը օրէ օր աւելի վատթարաւ սովոր չափառէն վերելքը յեսանձգել յաջորդ տարուան:

* * *

1922ի գարնան, նոյն իսիզախ լեռնաւ զնացները օգտուելով իրենց նախորդ տարուան փորձառութենէն, ձեռնորդկեցին երկ-

բորդ և աւելի լու կազմովերպուած արշաւանքին:


Հետերնին լեռնային աշխատութեան վարժ թիգէթցի և նէրփացի բեռնակիրներ սաւած՝ անվախ խումբը բարձրացաւ լեռն ի վեր, և էլէրէսթի կողերուն վրայ, ծովէն 16,500 սովք բարձր, յարմար դիրքի մը վըրայ հասաստեցին իրենց վրանաքաղաքը:

Այս դիրքը ամէն յարմարութիւն ունէր իրը կնդրոնական կոյսն գործածու մելու, և վեր ու աւելի վեր բարձրանալով հասաստեցին ուրիշ երեք կայաններ ալ, Ասոնց վերջինը և բարձրագոյնը ունէր ծովէն 23,000 սովք բարձրութիւն և պիտի գործածուէր իրենց վերջին մեկնակէտը դէպի գագամիթ կատարուելիք յաջորդական արշաւանքներուն:

Շուպով ամէն ինչ կարգութրուեցաւ և չորս նշանաւոր լեռնագնացներ, Մէլըրի, Մօրհէա, Նօրթըն և Սօմրովիլ ինը տեղացի բեռնակիրներով, օր մը, առառն կանուխ ճամբար երան:

Վերելքը առժաննելի էր Շատ չանցած առխոռուծ տեղացիներէն չորսը ետեւ ձգեւով իրենք վեր բարձրացան: Այդ ինդները տրդէն իսկ լրանն հւանդութիւնէ բռնուած անկարազ գործած էին սեւէ աշխատանքի:

Հովը աստակի կը վչէր, ամէն վայրկեան



այդ ահապին բարձրութենէն վարը նետուելու վասնգին տակ, մնացալները շարունակեցին իրենց վերելքը:

Ժամեր շարունակ գերմարդկացին ճիղերով շարունակուեցաւ տաժանելի գնացքը,

Գիշերը վրայ կը հասնէի: Յարմոր վայր մը գտնելով, խարսխանող ահապին հովերուդէմ անկուեցան երկու վրաններ: Հարկ եղաւ անզացիները վարի կայանը զրկել որպէսպի մնացեալները քիչ մը հանգչելով յաջորդ օրը կարենան իրենց ճամբան շարունակել:

Որքա՞ն երկար թռւեցաւ այդ գիշերը՝ Այդ բարձրութեան վրայ, օդի հօսրութենէն այնքան կը հեռացին, որ անկարելի եղաւ քնանալ: Մէն մի քառորդ յամուն հորի

ի՛ւլլոր որ իրենցմէ մէկը դուրս ելելով տմրացնէ վրաններուն ցիցերը: Այլապէս վրաններն ալ, իրենք ալ անդունդն ի վար պիտի նետուելին այդ մէծ բարձրութենէն:

Առառուան մօտ Մէլլըրը տրդէն սասափիկ յոգնութենէն և աքունութենէն հիւանդացած էր:

Սնկորելի էր հաս մնալ ետ գտանալ պիտի նշանակիէր լքել արշաւանքը: Լաւոգոյնը Մէլլըրին հօն ձգել և իրենք բարձրանալի էր:

Առառուն կսնուի Մօրհէտ, Նօրթըն և Սօմթըլէլ վերսկսոն վերկելքը: Ամբողջ կէս օր բարձրացան: Տակաւին երկու հազար ոտք բարձրանալիք ունէին: Կէսօրէ ետք ստիպուած ետ գարձան: Անհրաժեշտ էր չմթնցած ետ վրան հասնիլ: Այդ բարձրութեան վրայ գիշերեկ ոչ միայն անսկարելի, այլեւ խիստ վտանգուոր էր: Անզգոյշ քայլ մը և կամ սասալ շարժում մը, և մահը սնախառնիւի պիտի ըլլոր:

Վերջապէս մթնշապին, իրենց մոմի բարձրաները գործածելով վրանը հասան: Այդ օր բարձրացած էին 26,9 ձօ ոտք բարձրութեան մը—մեծագոյն բարձրութիւնը, որ մինչեւ այդ սասեն ունէ մարդ կրցեր էր մագլցիլ:

Այդ գիշեր ունեցան նոյնքամ ունեածն գիստ և վասնգուոր օթեւանում մը:

Որքան յամառ է մարդա ի գին ամէն վտանգի, աեղի տու չեն ուզեր:


Յաջորդ օրը ուրիշ փորձ մըն ալ ըրին — այս անգամ գործածելով թթուածին (*) կողը, նշառութեան օգնելու համար թթուածինը յասկապէս պատրաստուած դրանու մեւ ամաններու մէջ կը կրէին իրենց կը ունակիրուն վրայ և մասնաւոր խողովախնձրով կը չնչէին զայն երբ զգային թէ օդին նօսրութիւնը ալ անկարելի կը դարձէ բուռուար նշառութիւնիք:

Մինչ այդ վարի կայսոնէն երկու ուրիշ մագլցողներ ալ, հորիւրագետ Պրուս և Ֆինչ, հետերնին կուրքա զինուոր մը առած ճամբար երան, և առկայն սաստիկ հովիրու հանդիսպելով չկրցան յառաջանար: Թթուածինի առատ գործածութեան չնորհին էր միայն որ կրցան այդ գիշեր քիչ մը քնառաւ և կազզուրուելով յաջորդ օրը ուրիշ փորձ մըն ալ ըներ: Նորէն փոթորիկի բըռ-

(*) Թթուածինը պարզ անհոս անզոյն եւ անհամ կազ մըն է, որ օդի եւ ջուրի բաղադրութեան մէջ կը մտնէ: Օդը կը բաղկանայ բրուածինէ եւ բարագածինէ: Չուրը կը բաղկանայ բրուածինէ եւ ջրածինէ: Թթուածինը այրող է, եթէ կը անչեմ, օդին բրուածինը կ'առնեմ, որ Փեր սեւ Երակային (արիւնը կը փոխէ կառմիր (ժաշերակային) արեան:

նուեցան: Կուրքա զինուորը չնչապատճետին ինկաւ Սափաւած և գարձուցին զայն և շարուանակելով իրենց ճամբան հասան 27,235 ոտք բարձրութեան մը: Մեծ յաջուգութիւն մըն էր այսքանը: Որքան կ'ուղէին աւելի յառաջանաւը բայց անսանելի գործած ցուրտէն և անօթութենէն մղուած, ևս իրենց կայսուը գարձան:

Ուրիշ վերջին փորձ մըն ալ կասարուեցաւ, այս անգամ Մէլըրի, Սօմըրվէլի և Քրօֆորդի կողմէ:



Կասարելագոյն կազմածներով զինուած, անկարելին ընելու հաստատամութեամբ գոտիկնդուած երեք անգլիացիները ճամբար երան հետերնին տասնը չորս բիոնակիրներ առած:

Գիշերանց սաստիկ ձիւն եկած էր, բուրուր հետքերը անյայտացած և տառջուտն բուրուր աղդսանհները ձիւնի տակ թաղուած էին: Մէն մի քայլափոխ իր անյայա վտանգըն ուներ: Գրիմթէ մինչեւ մէջքերնին ձիւնին մէջ թաղուած սկսն անծանօթ ճամբով մը սասաջանալ: Միայն մէկ բան կը մասնէին, մէկ բանի կը ձգտէին — բարձրանալ լիրան սպիտակափայլ գագաթիք:

Ապահովութեան համար Մէլըրը, Սօմըրիէլ և Քրօֆօրա երկար պարանով մը կապուեցան իրարոււ:

Այս կանխազգուշութիւնը հասխախամական զեր մը ունեցաւ իրենց համար, Զիւնի հակացական զանգսուած մը որուն մէջէն կը յասաջանային սկսու սահիլ սասուծ լիւնէն գէպի վարի տնդնդային խորութիւնները:

Հաղիւ թէ կրցան սոսկումի ձիչ մը տրձոկել, վարի բեռնակիրներուն լուր տառու համար, երբ անս անմեք բուրուն ալ թաղուեցան արագարէն սահով ձիւնին տոկ: Բարեւսառեն գիտառութով մը միայն անդլիւցիներէն մին, որ սանենամարմնեղն էր, սափերուն տոկ զգայ ամրացած սաստցը և հայ կոսչոծ մնաց: Քիչ յևսոյ միւսներն ալ կոխելիք տոկ մը գտան և վար նացիւով

տեսան որ իրենց հաւատարիմ բեռնակիրներէն միայն չորսը կը տեսնուէին: Մնացեալը, բուրուն ալ, վար գլորելով ձիւնի տոկ թաղուած էին: Բուրուն ալ վար վագեցին և զերմարգեցին ձիգերով կակուղ ձիւնի մէջէն հաղիւ կրցան երկու հոգի աղտակէ: Միւսները բարորն ալ անյայա կորառեցան:

Այսպէս վերջացաւ երկրորդ տարւոյն փորձը և տրշաւսխումբը, քաջ և սակայն գժբախտ բեռնակիրներուն անյայսացած վայրին վրայ, իբր յուշտրձան՝ քարերու հակաց գէզ մը կանգնէլ յևսոյ վերտորձան Հնդկաստան:

* *

Երրորդ և ամենամեծ փորձը ձեռնորկուեցաւ 1924ի գարնան:

Կարելի եղածին չափ շուտ պատրաստուեցաւ ամէն բան, որովհետեւ սաստիկ հովերը և ձիւնի փոթորիկները Յունիսին սկսելով գրեթէ ամբողջ տարին կը տեւեն հոն:

Հրամանասար Պրուս, որ սասաջնորդած էր նախորդ արշաւոնքը իր յեռագնուցները լու ընտրեց և ամէն բան այնքան զարմանալի ճշգումեամբ և արագութեամբ կարգադրեց և յասաջ տարաւ որ յաջողութիւնը ամէն կերպով ապահովուած էր, և սոսկոյն հիւանդանալով սասաջնորդիւնը բանձնեց նորթընի:

350 պաշտը եւսցին կրող անսատաններու կարուան մը, որ իւրաքանչիւր աւանին նորութեր կ'առանա՛ր, յասաւջայու թխպէթի բարձրաւանդակին, վրայէն դէպի եվէրէսթ: Ընդհանուր կայսուը կազմուեցաւ առատիկ ցուրտ օր մը: Փոթորիկը օրէ օր կը ասատկանար: Սակայն հակառակ տիրող անշնապատ պայմաններուն կարելի եղաւ իրան վրայ 1-2 ուրիշ երկրորդական կայսոններ ալ հասասաւել: Օրէ օր աւելի վերին գիրքերուն վրայ կայսոններ, հանգիստի վայրիր կը հասասաւելին:

Առաջին օրերը առանց վասնդի անցուցին: Օր մը սակայն, 4 առեղացի բենակիրներ, որոնք վերի կայսոններէն մէկէն կը վերապահնային գարնուրելի գծուարութեան մը հանդիպեցան: Սխալբանք իջոծ էին այնպիսի աել մը ուր այլեւս անկարելի էր առանով վար իջնել, ո՞չ աւ կարելի էր ետ վեր մատեցիր: Հավը գորսուոր կը փէք և ամէն վայրիկեան վարը անդնդափոր վիճին մէջ իջնալու վասնդին ենթակուց էին:


Վէտք էր ապասել զանանք: Եւ այդ գտնութին և վասնդաւոր գործը ո՞վ ուելի սիրայօժուր յանձն պիտի առնէր քան նոյն ինքն խռամբին պիտիքը, Եօրթին, Մէլլըի և Սօմըրիւ: Եւ հոս աւ, կը կայսոնայ անդիփուցի ազգին միծութեան գալանիինքնին մին:

Սահմուէլը ծոսայութեանց մէջ միշտ անմնց մեծերն են որ օրինակ կը համեդիստանան իրենց հետեւորդներուն, և ոմանց մօսութերի խնդիրը վտանգի մէջ գանուողներուն օդնելու հարց մըն է, սգնութեան սեւէ գործ նրան ալ համեստ ըլլաց ան, մեծերու համար աննշան բան մը չէ:

Սակայն Նօրթըն, Մէլլըրի և Սօմըրիվէլ երկար պինթաններով վիճուած մօսեցան վըտանգի վայրին: Սըդէն գործի սկսաւոծ էր: Նօրթըն և Մէլլըրի սասայցի մէջ սուգերը անդներու սել մը պատրաստելի ետք, սուգերնին հոն անզաւորելով ամուր գիրք բանեցին և երկայն պարսնը իրենց մէջքէն անցնելով սպասեցին: Իսկ Սօմըրիվէլ պարսնին միւս ծայրը իր մարմնոյն կաւպած սկսու մաս առ բարձրանուլ վեր Սափուած էր սահուն սասայցի վրայ իւրաքանչիւր քայլափիսին համար աել փութեր գերջանիչս հասաւ բարձրութեան մը ուրկէ աւելի բարձրանուլ անկարելի էր, ուրմինեաւ պարսնին վերջաւորութեան հաւած էր արդին: Իսկ ցուրտէն և անօթուաթեանէն նուազելու վրայ գանուող բեանաւկիրները տակաւին իրավաքանի մը եւարաս վեր կը գտնուիին թիթիչ փերկ չկար: Վէտք էին առանք ուղամբ վասնդը պչք առած մօսեանլ իրեն: Նպի մէկը յիշոյ

Կրկրորդ մը յաջողեցան ապահով առնելնի
համար Սօմըրվէլին, որ զանոնք կրցած
աեղէն բանելով մօսեցին պարանին, որուն
կտուչելով առահով վար իջոն:

Միւս երկուքը սակայն այդքան բոխ-
տուոր չեղան, Զախոր շարժում մը ու ա-
հա սկսած արանք սահիլ գէնի գահավէյք:
Խենդի պէս պոսալով սկսան ձևաքերով
կարծր սաւած ձխնը ճանկատել վար սահե-



լու տահն: Վերջապէս կրցան կտխուելիք
աել մը գտնել: Թեւերուէն կտխուած մնա-
ցին:

Ամբողջ խումբը, ի տես այս ահաւոր
վասնդին առաստիսնար կ'սպասէին աղխոս-
որ վախճանին: Ոչ ոք բերանը բանալու
ոյժ ունէր:

Սօմըրվէլն էր միայն ոթ պատմարի լնուե
թիւնը պահելով կրցու ստոյդ մահէ ազա-
նել գմնոնք: Վաստահցնով ձայնով մը հրո-
մայեց որ անջարժ սպասեն իրեն: Եւ ինք
սկսու իր գիրքն ու պարանին ուղղութիւնը
փոխել: Մինչ այդ կտառկներ ընելով և
խնդալով կ'աշխատէր սնանց ոյժ և սիրա-
տու մինչեւ որ պէտք եղած գիրքը բանած
նոխ մէկին սպաս միւսին օձիքէն բանելով
քաջեց մօսեցուց պարանին, այսպէս իր
արթնամանութեամբը միայն ապասելով այդ
երկու դժբախաններու կենանքերը:

Սյա վասնդքը անցնելէ յիսոյ սպասեցին
մինչեւ որ ողերը պայծառանան:

Նօրթըն և Սօմըրվէլ առանց թթուա-
ծինի գործածութեան կրցան բաւական վեր
բարձրանալ, երբ Սօմըրվէլ ուժաթափ ըս-
տիսուեցաւ կենով խոկ նօրթըն շարունա-
կեց ժամունոյ մը չափի վերջապէս նկատե-
լով որ այդ ժամունու ընթացքին սպասիկ
հովին գէմ հազիւ 80 ոտք կրցեր էր բարձ-
րանալ և աեմելնի թէ որքոն յագնած է և
անկարող աւելի վեր մագլցելու ստիպուած
ևս գործաւ: Եվէրէսթ անգամ մըն ալ կըր-
ցեր էր յաղթել իր վրայ բարձրանալ ու-
ղողներուն երբ սննդք արգէն 28,000 ոտք
բարձրութիւն մը շահած էին:


Յաջորդ առառուն նօրթըն, արգէն ձիւ-

Նէն կուրցոսծ առիպուեցաւ այլեւա չմասնակւ ցիւ արշատվումքին : Վերջին խիզախ փոքր կտոսարուեցաւ 1924 Յունիս 6ին : Կը մասնակցէին Մէլքի և Բրլին, վերջինը արշաւախումքին կրտսերտագոյն անդամը :

Պայծառ առաւաօտ մըն էր, երբ ժամը 8ին այս երկուքը ճամբայ երան հինգ առաջի բեսակիրներու հետ Կ'ուզէին նախ հանիւ լերան վրայ թիւ 6 կայանը :

Հետերնին թթուածին ալ առած ըլլալով ապահով թիւ 6 կայանը հասան երբ բառնակիրներ վար զրկեցին որ դուր առան փրեց ընկերներուն :

Յաջորդ առաւուն ուրիշ մարդցող մըն ալ, Օտէլ ասանձին ճամբայ երաւ թիւ 6 կայանը երթալու համար իբր ապահովութիւն հետը թթուածին և ուրիշ պաշտօն առած էր : Բառական յառաջացած էր երբ իրմէ ջառ վեր, լերան դառգաթին բառական մօս, ճերմակ ճիշնի վրայ շարժող սեւ կէտ մը կարծեց տեսնել վայրկեան մը միայն, ու անս հովէն վշտող ճերմակ ամպ մը միջոցը կարելով արգիլեց աւելի տեսնել : Քիչ յետոյ Օտէլ կրկին նշարեց առաջին կէտը և յետոյ, առակէ քիչ մը վար ուրիշ կէտ մըն ալ որ դէպի առաջինը կը շարժէր և երան գարութը հասնելու հազիւ 800 սաք բարձրութիւն մը ունէին :



Կէսօրը անցուծ էր վերը իր ընկերները, բառական արագ կը չարժէին, կարծես ժամ առաջ գարութը հասնելով եւս վրան վերադառնուլ կ'ուզէին : Օտէլ բառական առեն մը վարէն դիակը իր ընկերները, մինչեւ որ ուրիշ ամպ մը զանոնք բոլորավին ծածկեց իր աւողողութենչն, և սկսու ինքն ալ իր կարգին բարձրանալ անսնց հահեւն :

Թիւ 6 կայանը հասած էր արգէն, երբ սոսկալի փոթորիկ մըն էր փրթու :

Օտէլ նստած սկսու խորհիւ թէ իր ընկերները վերը ինչ կը քաշէին այդ վայրէիննին : Եւրան կատարը հաստիծ էին արդեօք :

Զէր կրնար հանգիստ ընել, և սկսու ինքն ալ գէպի վեր բարձրանալ 200 սաք բարձրանալէ յետոյ սկսու պուալ . կանչել և սուլել, որպէսզի քաջալիրէ իր ընկերները

եթէ անոնք լսողութիւնն ասհմանին մէջ կը գտնուէին: Ոչ մէկ պատասխան ասացաւ: Անձըեւ մը և ապա փասխան կարկուաը ստիպեցին որ ժայռի մը ետին ապաստանի: Հոն ալ մօտուրոսպէս ժոմ մը սպանեց, և ապա կրկին թիւ 6 կայսնը վերադաշտու: Այդ պահուն օդը անգամ մըն ալ պարզուեցաւ, ամպերը փարասեցան և Եվէրէսթի գագոթը սկսաւ մարգարանման փայլիլ տրիւն ճառագագթներուն տակ: Օտէլ ի զուր աչքը սեւեւեց գէպի գագոթը ասմազ կողը, բայց իր ընկերներէն ոչ մէկ հետք կար հոն վերջապէս կայսնին մէջ իր ընկերներուն հանգիստին համար պէտք եղած ամէն բան կարգադրելէ յետոյ Օտէլ վար իջաւ եղելութիւնը հոն սպասող ընկերներուն հուզարդելու համար:

Վարը կերպոնական կայսնին մէջ այդ գիշեր մինչեւ ուշ ասեն ամէնը ի զուր պահեանք ապասեցին, յուսուլով թիւ 6 կայսնին լոյսի նշոյլ մը տեսնել:

Յաջորդ առաւօտ սկսան հեռագիտուկ ներակ զննել վերի տարածութիւնը: Ոչ մէկ հետք՝ կորառածներէն:

Օտէլ, անհամբեր, վարիններուն հիտ նշանախօսութեան կարգադրութիւն մը ընկելով վերասին նախ կայսն թիւ 5 և ապա կայսն թիւ 6 գնաց: Օդը, այնքան գէշ էր

և չնչառութիւնը այնքան դժուար որ ամբողջ ճամբու ընթացքին թթուածին կը գործուածէր:

Թիւ 6 կայսնին, վրանը ճիշդ իր ձգուծին պէս էր: Ոչ ոք հոն եղած էր:


Սկսաւ Մէլըրիի և Ըրլինի բանած ճամբով բորձանուլ, յաւալով որ պիտի կարենաց անսնցմէ հետք մը, նշան մը գանէ:

Ցուրա հովը կը սոււեցնէր զինք, վերը բերքը շատ գժուար էր: Բայց հակառակ տոսնց երբեմն երբեմն հովէն պասապարակելու և ինքինքը տաքցնելու համար ժայռերուն ետեւ ապասանելով երկու ժամ հոս ու հոն վնասարէ ետք համոզուեցու թէ իրեն համար ո՛րքան անկարելի էր արէ ձիւնապատ հակառակն հաղմուկոծ լիրան կողին վրայ գանել իր ընկերներուն հետքերը և կոտրոծ սրանվ թիւ 6 կայսնը կարձաւ:

Մինչ այդ վարը բոլորը իրենց գիտակները կը ուզգած կ'սպասէին Օտէլից առավելք նշանին, երբ ան թիւ 6 կայսնին պատիկ մեւ կէտի մը վեր՝ գէպի իրան բարիտակ կողը բորձանուլը տեսնուեցու: Ետեւէն բան մը կը քաշէր: Թիչ յետոյ նուրէն վերագարձաւ: Ու ան իրան վրայ կազմուեցու մեւ խոց մը:

Ամէնը սպասախոնար իրարու երես նույցու Մէլըրի և Ըրլին կայսն վերագարձած չէին: Անսնցմէ ոչ մէկ հետք գրանուած էր:

Իսկ Օտէլ երբ երկու պարկերը քաշելով զննոնք խաչածեւ փուեց իրան վրայ, յանկարծ այսպիսի զգացում մը ունեցաւ որ,



կործեց թէ կվերէսթ, հան, իր ոտքերուն
առկ կենդանացած կը ծիծաղէր իրմնց անշ-
մառւթեանը վրայ, և իր աճեղագոչ հազմե-
րավ ասպարէզ կը կարգոր բոլոր անմնց ո-
գանք կրնային համարձակիլ անոր գագաթը
զարձրանալու անմիտ փափաքն ունենալ:

Ըսելիքը ուրիշ ոչինչ մնացած էր: Եւ
անմիջապէս որ Յաէլ միացաւ իրմնց, վայր-
կենական պատշաճաւով ամէն ինչ, որշո-
ւոխուժը ևս Հնդկաստան երթալու համար
ճամբայ երաւ:

Մէլըրի և Իրային կվերէսթի գագաթը
հասան թէ ոչ, ոչ ոք գիտէ: Բայց իրմնց
անունը վասահաբար պիտի ասրի պասամու-
թեան մէջ և պեսվացիւաւի բոլոր անմնց
կողմանէ որոշք շօնակաթին, ձրանօթամուլու,
չգանուածի միացածի ու գանգիլու փափաքէն
մզուած ասկանին: Առջեւած են չատ մը նո-
րանոր նույնաւիճակ կանուրել նրկրին և ա-
նոր ուժ ունենալու:

ՅՈՒՆԻՑԱՆ
ՅՈՒՆԻՑԱՆ

ՀՀ Ազգային գրադարան



NL0301712